



ԱՐԻ

ՏԵՂԵԿԱՏՈՒ Բ.Մ.Ը.Մ. ՌՈՒՄԱՆԻՈՅ ԾՐՋԱՆԻ



ARI

BULLETIN

De

L'UNION de CULTURE
PHYZIQUE et de SCOUT
ARMENIEN.

RAYON de ROUMANIE
Adr. Str. CALUSEI, 54
BUCAREST

Արսեմսեր

Յ. Գ. ԱՔԱՆԱՍԵԱՆ

ՏԱՐԵԿԱՆ 30 ԼԵՅ

ՀԱՏԸ 3 ԼԵՅ

Թիի 1

ՓԵՏՐՈՒԱՐ 1924

ԻՆՉՈՒՆ ԱՅՍ ՁԵՌՆԱՐԿԸ

ԲԺՇԿԻՆ ԽՕՍՔԸ ՍԿԱՌԻՏԻՆ

ՍԿԱՌԻՏԸ ՄԱՔՈՒՐ Է

Այսօր կը սկսինք հրատարակել Արին, իբրեւ ամսօրեայ տեղեկատու Հայ Մարմնակրթական Ընդհանուր Սիւնթեան Ռումանիոյ չրջանին:

Հ. Մ. Ը. Մ. ի Ռումանիոյ չրջանին վարչութիւնը հիմը դնելով անոր՝ կը հետապնդէ շատ համեստ նպատակ մը միտին:

Ան կ'ուզէ նախ միութեան կապ մը ըլլալ իր չրջանի բոլոր մասնաճիւղերուն միջեւ, յետոյ քաջաբերել այս գաղութի պատենեկութեան մէջ մարմնագործութեանը. եւ խթան մը ըլլալ որ պարտադիր դարձուի մեր անդային դպրոցներուն մէջ:

Մեր քաղաքական վերջին փոփոխութենէն ետք, մեր ցեղէն բիւրուսը մարդիկ, իրենք իրենց նետեցին զանազան օտար ափերու վրայ, անօգնական ու բարոյալքուած: Հայ ժողովուրդի վարիչներուն ուսին կը ծանրանայ պատասխանատուութիւններու ամէնէն ահաւորը: Ենոնք ստիպուած են ոչ միայն թափառական րազմութիւններուն առօրեայ հոգերը խորհիլ, անոնց հաց եւ վերմակ հայթայթել, այլ մանաւանդ զանոնք փրկել վտանգներու ամէնէն սարսափելիէն, այն որ վատասերում ալլասերում կը կոչուի:

Պէտք է վազուան սերունդը զերծ պահել այդ վտանգէն, նախ պէտք է անոր սրտին մէջ հաւաք դնել, եւ մկաններուն մէջ կորով. պէտք է եղբայրութիւնը ամրապնդել պահել չորս հովերուն յանձնուած բեկորներուն միջեւ եւ իրարու ձեռք տալ:

Հոտ է որ էր չեչուի մեր դերը, մենք է որ մեր ուսերուն ունինք՝ նոր սերունդին հոգին ու մարմինը առողջ պահելու հոգը:

Արին խթան մը պիտի ըլլայ որ այս չրջանի երիտասարդութիւնը ըմբռնէ իր այդ նուիրական դերը, ու չթողու որ այս գաղութին մէջ հասնող սերունդը վատասերի ալլասերի սրտով ու մարմնով:

Արին առիթ մը պիտի ըլլայ որ ուրիշ գաղութներու մէջ ալ կազմուին եւ ուսնան Հ. Մ. Ը. Մ. ի չրջանները, որպէսզի Կեանք եւ աշխուժ տարածեն իրենց շուրջը:

Իսկ ինքնութեան տետրակը, «կարդա՛ դաւանաքդ, առաջին էջին վրայ գրուած է այն:

Ազնիւ, քաղաքար, անձնուէր, շարքալ եւ հնազանդ ըլլալդ չքաւեր, նաեւ պէտք է ըլլաս առողջ եւ մաքուր: Առանց մաքրութեան, դու կը նմանիս ծաղիկի մը, որ անխնամ եւ անջրդի ձգուելով հետզհետէ կը զուեալի եւ կը խամրի:

Քու առաջնորդներդ պէտք է քեզի ըսած ըլլան, թէ ինչ է մաքրութեան պայմանները, լայց ես աւելորդ չեմ համարեր անգամ մըն ալ քեզի կրկնել:

Ա. Երբ առաւօտուն անկողինդ կը ձգես, ամառ թէ ձմեռ, լուացուէ առատ ջուրով: Մի՛ մոռնար լուալ բերանդ, ականջներդ, պարանոցդ ու զլուխդ: Մաքուր ջուրը մարդուն լուացոյն բարեկամն է:

Բ. Մի՛ մոռնար, որ ակուսյի վրձին մը, քու անբաժան ընկերդ պէտք է ըլլայ: Դեղի պէտք չունիս, վրձինդ մի քանի րոպէ չփէ մաքուր օճառով, յետոյ խնամքով վեր վար պտտցուր աստիճանաբարով վրալ լաւ մը շփէ, լուա, այդպէսով առաջքը պիտի «առնես» սպաղայ շատ մը հիւանդութիւններու եւ երջանիկ պիտի ըլլաս:

Գ. Ամառ ատեն, երբ կ'երթաս արշաւանքի, պտոյտներու եւ խաղի, երբ կը վազես եւ կը քրտնիս, հետեւեալ օրուան մի՛ ձգեր, այն օրն իսկ աշխատէ տուշ մը առնել եւ լուացուիլ յետոյ փոխել ճիւղակեղէնդ:

Եթէ տունիդ կամ դրօսավայրիդ մէջ չունիս ջուր յարմարութիւնը սպունդ մը առ, թաթխէ պաղ եւ մաքուր ջուրին մէջ, եւ ամբողջ մարմինդ շփէ անով, յետոյ լաւ մը սրբուէ եւ հագիր մաքուր ճիւղակեղէնդ:

Զմեռ ատեն եթէ յաճախակի տաք բաղնիք չես կրնար մտնել լաւ է որ պատասպառուած սենեակի մը մէջ, մարմինդ շփես սպունդով եւ օճառուած տաք ջուրով:

Դ. Մի մոռնար, զանէ շաքաթը երկու անգամ, ամառ թէ ձմեռ լուալ ոտքերդ:

Ե. Զեռքերուդ մաքրութիւնը ամէնէն էականն է: Շարք 4րդ. էջ

Հ. Մ. Ը. Մ.ի

Ռ Ռ Ի Մ Ա Ն Ի Ռ Յ Շ Ր Զ Ա Ն Ի

Ա. ՇՐՋԱՆԱՅԻՆ ԺՈՂՈՎՐ

1923 Սեպտ. 30ին, կիրակի օր, Պուրեհի Ազգային վարժարանին մէջ բացուեցաւ Հայ Մարմնակրթական Ընդհ. Միութեան Ռուսմանիոյ Մասնաճիւղերուն Ա. Շրջանային ժողովը՝ Պուրեհի 34րդ. Մասնաճիւղի նախաձեռնութիւնով:

Պատգամաւորներ

Պուրեհ՝ Տօք. Սալբի եւ Յ. Պաւստան
Քօստանցա՝ Պ. Տէյրմէնեան եւ Օ. Սեդրոսեան
Պաղարնոյ՝ Խ. Քերթիշեան
Սիլիսթրի՝ Ս. Փալազեան եւ Հ. Փապունեան
Սքունկա՝ Ս. Մեւնց եւ Յ. Թօքսթեան

Խորհրդակցական ձայնով մասնակցողներ

Ազգ. վարժարանի հոգաբարձութեան՝ Գ. Դանիելեան եւ Յ. Քիւչիկեան, ուսուցչութեան՝ Տօք. Տրաւցեան, Գ. Ղազարեան, Յ. Արամասեան, Վ. Առաքելեան եւ Օ. Վարդանեան, «Ներսէս» վարժարանի վարիչ Տիկ. Փ. Դալայեան, Հ. Մ. Պատրեան, «Նոր Արշալոյս» ներկայացուցիչ, Գ. Քէս. Ռեան, Ե. Կիւրմեան, Ն. Դաւիթեան, Ս. Պապիկեան, Վ. Տրաւստեան, Տօք. Կէսիկեան, Հ. Մ. Ը. Մ.ի Պուրեհի վարչութեան անդամներ, սկսնակներ, սկսնակներ, սկսնակներ եւ այլն:

Դիւանի Ընտրութիւն

Ասեմայե՝ Տօք. Սալբի եւ Տօք. Տրաւցեան
Ասեմադար՝ Օ. Սեդրոսեան եւ Կ. Թօքստեան

Զեկույցներ

Ռուսմանիոյ շրջանի 5 մասնաճիւղեր իրենց զեկույցովը ըրին. որոնց համեմատ,

Պուրեհի մասնաճիւղը 1922ին կազմուած, ուներ 43 սկսնակ, 15 մարզիկ եւ 34 օժանդակ անդամ: Վերջին տարեշրջանին ունեցած էր 12,844 լէյ մուսք եւ 4938 լէյ ելք:

Քօստանցայի մասնաճիւղը 1922ին կազմուած, ուներ 27 սկսնակ եւ 30 մարզիկ: Մուսք ունեցած էր 8431 լէյ եւ ելք՝ 7984 լէյ:

Պաղարնոյ մասնաճիւղը 1922ին կազմուած, ուներ 20 սկսնակ եւ 25 մարզիկ: Իր վերջին տարեշրջանի մուսքն էր 14257 լէյ եւ ելք՝ 13832 լէյ:

Սիլիսթրի մասնաճիւղը, 1922ին կազմուած, ուներ 63 անդամներ, որոնցմէ 30ը սկսնակ: Մուսք ունեցած էր 1538 լէյ եւ ելք՝ 1533 լէյ:

Սքունկայի Ռուսմանիոյ Մարմնակրթական մէջ գոյութիւն ունեին սկսնակական խմբակներ, որոնք երեք ամիսէ ի վեր սլաւապաշտ էին սկսնակական եւ մարզական փորձերով, ու Զուրաբովի վարժարանով:

Որոշումներ

Երեք նիստերու մէջ եղած վիճաբանութիւններէ եւ խորհրդակցութիւններէ յետոյ տրուեցան հետեւեւոյ որոշումները:—

1.— Շրջանային ժողովը Շրջանային նախագահի վարչութեան կը յանձնէ կարգադրութիւնը Ռուսմանիոյ Մարմնակրթական Ֆէստիւստիւնին մաս կազմելու խնդրին՝ Հ. Մ. Ը. Մ.ի ինքնուրոյն գոյութիւնը ապահովելու եւ իր կարգադրութիւնը նախապէս Հ. Մ. Ը. Մ.ի Ռուսմանիոյ շրջանի մասնաճիւղերու հաւանութեան ենթակցելու պայմանով:

2.— Շրջանային ժողովը կ'որոշէ հրահարակէլ տնտեսայ տեղեկատու մը՝ իրեն բարոյական կապ մասնաճիւղերուն միջեւ եւ զանոնք տեղեկակ պահելու համար մարմնակրթական կառուար շարժումներու:

3.— Շրջանային ժողովը բողոքով կը յայտնէ հրահարակէլ մարմնակրթութեան շուրջ կառուար գիտելիքներ պարունակող գրքակներ, եւ պատժելու կը տա Շրջանային վարչութեան այդ մասին գործակցութիւն մը ապահովելու եւ ազգ. վարժարաններու ուսուցչական մարմիններուն միջեւ:

4.— Շրջանային ժողովը կ'որոշէ որ մասնաճիւղերը 1924ի Զատիկին ունեան իրենց տեղական մեքումներ, իսկ Ռուսմանիոյ շրջանի տղամկիական խաղեր տեղի ունենան 1924 Յունիսին Պուրեհի մէջ:

5.— Շրջանային ժողովը բողոքով կը յայտնէ որ Պաղարնոյ միւս երկրներուն, մասնաւորաբար Պաղարնոյ եւ Յունաստանի մէջ եւս Հ. Մ. Ը. Մ.ի մասնաճիւղերը գործունէութեան սկսիմ, ստեղծութիւն նոր մասնաճիւղեր, եւ ի հարկին անոնցմէ կազմուի շրջանային վարչութիւն, ու պատժելու կը դնէ Շրջանային վարչութեան վրայ՝ այդ մասին դիմելու համապատասխան միջոցներու:

6.— Շրջանային ժողովը պատժելու կը դնէ Շրջանային վարչութեան վրայ՝ որպէսզի յանուն իրեն՝ եղբայրական ողջոյններ նախագիշտ բոլոր այն մասնաճիւղերուն, որոնք գործունէութեան մէջ են, ինչպէս Փարիզ, Ամերիկա եւ այլն:

7.— Շրջանային ժողովը նկատելով որ Քուրիոյ վերջին դեպքերուն նկատմամբ Հ. Մ. Ը. Մ.ի Ընդհ. կեդրոնը կազմաւորուած է, պատժելու կը դնէ Շրջանային վարչութեան վրայ՝ որից շրջաններու նկատմամբ խորհրդակցիլ Հ. Մ. Ը. Մ.ի նոր կեդրոն մը ստեղծելու նպատակով յարմար վայրի մը մէջ:

8.— Նկատելով որ Ազգ. վարժարաններու մէջ անհրաժեշտ տեղ ու կարեւորութիւնը չընտելուի մարմնակրթութեան՝ Շրջանային ժողովը ջերմօրէն պատրաստութիւն կը դնէ Շրջանային վարչութեան վրայ:

ա. Աշխատիլ ամէն գնով յաջողցնելու Ռուսմանիոյ Ազգ. վարժարաններու մէջ պատժելու տեղը մարմնակրթութեան:

բ. Աշխատիլ ամէն գնով յաջողցնելու անհրաժեշտ պիւնէի մը յաշկայութիւնը այդ նպատակին:

9.— Երջանային ժողովը պարտք կը դնէ Երջանային վարչարեան վրայ, որպէսզի անհրաժեշտ միջոցներ ձեռք առնէ Զ. Մ. Ը. Մ.ի մասնակիւր հաստատելու համար Ռուսացիոյ այն վարչերուն մէջ եւս, ուր այդ մասին հոյ կայ: 10.— Երջանային ժողովը փութակեց Երջանին համար 14,500 լէյի պիւսնէ մը՝ գրեմական, գրասենեակային եւ կազմակերպական ուրիշ ծախսերու համար, բաժնուած մասնակիւրեւ վրայ համեմատական չափով մը:

11.— Երջանային ժողովը նկատի ունենալով Պուրեքի բացառիկ առաւելութիւններ՝ Պուրեքը կ'ընտրէ իբր Երջանային վարչարեան կեդրոնավայր:

Նոյնպէս որոշուեցաւ յառաջիկայ Երջանային ժողովը գումարել Բոստանցա, 1924 ամառուան Երջանին մէջ:

Երջանային վարչութեան ընտրութիւն

Երջանային ժողովը ընտրեց վարչութիւն մը հետեւեալ անդամներէն բաղկացած. Տօքթ. Սալքի, Յ. Զօլթեան, Յ. Արամասեան, Շ. Կիրենեան, Գ. Տէյրմէնեան, Վ. Տիրասուրեան եւ Ն. Դաւիթեան:

1924 Ի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ը. ԸՆԴՀ. ՈՂԻՄՊԻԱԿԱՆՆԸ

Այս տարւոյ ընթացին Փարիզի մէջ տեղի ունեցան Միջազգային ուրբերոյ Ընդհ. Ողիմպիականի մրցումները:

Յրանաւորական կառավարութիւնը այս ձեռնարկին յաջողութեան համար սահմանած է անհրաժեշտ պիւսնէն:

Յրանաւորական մարզական դաշնակցութիւնը այժմէն արդէն մտահոգուած է, երբապէս իր ուրբերոյ մարզական զինանոցին հետ մտահոգուած է, երբապէս իր ուրբերոյ մարզական զինանոցին հետ մտահոգուած է, երբապէս իր ուրբերոյ մարզական զինանոցին հետ մտահոգուած է:

Թուրք մարզական դաշնակցութիւնը նկատի ունենալով Միջազգային ընդհ. մրցումներու կարեւորութիւնը որոշած է մասնակցի իր լաւագոյն մարզիկներէն քանի մը հոգի դրելով Փարիզ:

Հայազգի ծանօթ մարզիկ Պ. Նուպար ձեւապետն ալ իր կարգին կը պատրաստուի մասնակցելու համար ողիմպիականին: Հետեւեալ Պ. ձեւապետն մասնակցի թեկնածուներն ու Տէրմէնի մրցումներուն:

Իբրեւ նախաբան Միջազգային Ուրբերոյ Ողիմպիականին՝ Շախմատի (Ալպեան Յրանաւորական) մէջ տեղի ունեցան միջազգային ձմեռ տղին խաղեր, որոնք վերջացան փետրուարին եւ տեղի ունեցան արդիւնները:

1. Հառիկ (Նորվեգիա), 2. Սքոթլանդ (Նորվեգիա), 3. Կրօնուս (Նորվեգիա), 4. Օկեր (Նորվեգիա), 5. Նիսոն (Շուէտ), 6. Ասոյ (Չեխոսլաւիա) 7. Պոլս (Չեխոսլաւիա), 8. Ժաֆապուր (Շուէտ), 9. Էֆֆօն (Ֆինլանդ), 10. Պալմա (Յրանաւորական):

Իսկ ազգերու դասակարգութիւնը հետեւեալը եղաւ. քս իրենց պատկանող մրցիկներու շահած կէսերուն:

Ա. Նորվեգիա (134½ կէս), Բ. Ֆինլանդ (76½

Զ. Մ. Ը. Մ. ՌՈՒՄԱՆՈՅ ՍԷՋ

ՊՈՒՐԵՔԻ ՄԱՍՆԱԿԻՆ

Զ. Մ. Ը. Մ. Պուրեքի մասնակիւր վերջին երեք ամսուան գործունէութիւնը կարելի է հետեւեալ կերպով ամփոփել. —

Ա. Դասախօսութիւն. — Զմեռային եղանակին մասնակիւր սկսաւ սարկել սկսուեցան եւ մարզիկ անդամներու համար գիտական, առողջապահական եւ բարոյական նիւթերու շուրջ դասախօսութիւններ՝ հրաւիրելով հաղաւտ գնահատող հայ մտաւորականները: Դասախօսութիւններէն կարող են օգտուիլ նաեւ դպրոցական աշակերտներ, որոնք Զ. Մ. Ը. Մ. անդամ չեն: Զարդ դասախօսեցին Պ. Յ. Զօլթեան, Տօքթ. Պողոսեան, Յ. Ա. Բանասեան, Տօքթ. Սալքի:

Բ. Հաւաքարկ. — Գոց հաւաքարկի մը զգալի պակասը եւ դպրոցի ներկայ շէնքին անյարմարութիւնը պատճառ եղան որ մասնակիւր վարչութիւնը համաձայնութեան գալ Սրաքառ ընթերցարանի վարչութեան հետ: Այդ համաձայնութեան համեմատ, մասնակիւր ստանդարտած է հոյն ընթերցարանը արքայական երեք օրերու համար (երկուշաբթի, չորեքշաբթի ուրբաք):

Վերջիշաբթի երեք օրերուն մէջ, սկսուեցան կրկնաւորական, երաժշտական, մարզական եւ ձեռնարկան աշխատանքներ, ինչպէս նաեւ դասախօսութիւններ: Հաւաքարկներ կ'ունենան նաեւ իրենց բարոյական ազդեցութիւնը՝ հաւաքարկան կեանքի գաղափարին վարժեցնելով մեր մանուկներն ու պատանիները:

Գ. Հանդէս հաւաքարկ. — Նոր տարւոյ առթիւ սարկուեցաւ տոնածառի հանդէս մը, ուր տեղի ունեցան երգեր, արտասանութիւններ, պատմածքներ արտաւի եւ բանակցութիւններ: Հաւաքարկ եղան յաւուր հրուերներու շուրջ մը ձմեռներ իրենց բացակայութեամբ կը փայլէին:

Դ. Աւերակ. — Ծնունդի առթիւ վարչութեան որոշմամբ երեք խումբ սկսուեցան եւ անդամներ աւանդական տէքստը պատկան հայ տղաներ, ինչ որ 4000 լէյի գումար մը ազատուեց Զ. Մ. Ը. Մ. սնունդին:

Ե. Որբերու օրը. — Մեր սկսուեցան չմոռցան նաեւ իրենց որբ եղբայրները: Դեկտ. 2ի հանգստակութեան մասնակցեցան իւրաքանչիւր շաբաթ իր այդ տոնայ ծախսելիք դրամը, եւ գոյացաւ 300 լէյ որ յանձնուեցաւ տեղաւոր օրբայրան մասնակիւրին:

Զ. Զուլթեան. — Առեւան վերջերը մարզիկ անդամներուն մէջ մեծ եռանդ եկաւ Զուլթեանի խաղի համար, իրենց դեկտ. 2ի ունենալով Պ. Սիմոն Պալիկեանը. քանի մը վարժութիւններ ունեցան Կ. Մ. Ը. Մ. դասին վրայ, սակայն ձմեռը վրայ գալով անկութեան դասապատկան մեր անդամները:

Կ. ԲՈՒՄԱՆՈՅ

կէս), Գ. (Անգլիա 30 կէս), Դ. Միացեալ Նահանգներ 25 կէս), Ե. Շուէտ (26 կէս), Զ. Աւստրիա (25 կէս), Է. Զուլթեան (24 կէս), Ը. Յրանաւորական (16½ կէս) Թ. Չեխոսլաւիա (8½ կէս), Պոլս (2 կէս), Գաւառ (1 կէս):

Օճաւը եւ ջուրը քու լաւադոյն ցարեկամդ են: Յեռայ մի՛ մոռնար եղունգներդ: Եղունգ մեծցնելու ժօսան դարաւերջիկ յիմարութիւն մըն է: Անոնք միշտ ապաստանարան բոյներ են միջբողոքներու համար: Շատ մը բերնի քիթի, դէմքի եւ մորթի հիւանդութիւններ յառաջ կու գան եղունգներու հովանաւորութեան տակ հանգչող մանրէներէ:

Ուրեմն մի՛շտ կտրէ եղունգդ, ձեռքդ լաւ օճառէ, պղտիկ վրձին մը ճարէ եւ ամէն անգամ լաւ մը վրձինէ մանաւանդ եղունգներդ:

2. Մազերդ միշտ կտրել տուր ու գլուխդ մտերիմ պահէ՛ մաքուր ջուրի եւ օճառի հետ:

Երկար մազերը իրենց մէջ կը պահեն աղտեղութիւն եւ հոն թաղնուած մանրէները եւ մակաբոյժները անպայման օր մը քեզի պիտի պատճառեն մորթի եւ մազի հիւանդութիւններ:


3. Հագուստդ, կապուստդ, եթէ հին ալ ըլլան, թող մաքուր ըլլան, այդ պիտի ըլլայ քու առած սկաւառական առողջ դաստիարակութեանդ հայելին:

Ս.

Սկանութն զբօսանք

ԴԻՏԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ

25 սանթիմէթր կողմ ունեցող երկու քառակուսի խաւաքարտներու վրայ 5 սանթիմէթր կողմ ունեցող 25 ական քառակուսիներ դնել հետեւեալ կերպով.



խաւաքարտներէն մէկը կ'առնէ սկաուտ մը եւ միւսը ուրիշ սկաուտ մը: Իւրաքանչիւր սկաուտ կ'ոռնենայ նաեւ 5 հատ ընկոյզ եւ 5 հատ կաղին, կամ նմանօրինակ մեծութիւնով հինգ հինգ առարկայ: Նախապէս մէկ սկաուտը իր ունեցած տասը առարկաները կը դնուեղէ իր խաւաքարտին վրայ գտնուած 25 քառակուսիներէն որեւէ տասը հատին վրայ, 15 երկվայրկ. կը ցուցնէ իր ընկերին եւ կը ծածկէ, զիտող սկաուտը յետոյ իր խաւաքարտին վրայ նոյն տեղերը պէտք է չարէ իր տասը առարկաները, եթէ ճիշդ չարէ՝ մէկ կէտ կը չահի, եւ այս անգամ ինքը կը չարէ նախապէս ու ընկերին ցոյց կու տայ, իսկ եթէ չկարենայ՝ մէկ կէտ կը կորսնցնէ եւ կրկին նախկին սկաուտը կը փորձէ: Այսպէս կը շարունակուի մենչեւ 5 կամ 10 կէտ չահի կամ կորսնցնելը:

Հետզհետէ կարելի է դիտելու միջոցը կարծեսնել 10 կամ 5 երկվայրկեան:

Սկանութն կեանքի մէջ

ՃԱՄԲՈՐՈՒԹԻՒՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՈՎ

Կարգ մը շատ սովորական եւ սակայն շատ ալ դիւրին մոռցուելիք թելադրութիւններ:

ա- Հասնիլ ժամանակէն բաւական առաջ կայարանը, մանաւանդ երբ ծրարներ ու կապոցներ ունիք: Մի՛ վստահիք ժամանակին կայարան հասնելու համար սովորական փոխադրական միջոցներուն, մանաւանդ հանրակառքի. պղտիկ խառնարում մը այս միջոցներուն՝ եւ ահա ուշացած էք: Ի հարկին ստքով ալ կայարան կարենալ հասնելու չափ կանուխ ճամբայ ելէք:

բ- Կամ կանխաւ հայթայթեցէք ձեր տոմսակը, կամ կայարան հասնելու պէս:

գ- Անմիջապէս դացէք կառաւարքին կեցած վայրը եւ ընտրեցէք ձեր տեղը:

դ- Ձեր կապոցները կշռել ու արձանագրել տուէք. հոգ տարէք որ անոնք ձեր մեկնած կառաւարքին մէջ ըլլան:

ե- Ձեր ճամբորդութեան եւ կապոցի տոմսակներուն թիւը նշանակեցէք ձեր զրպանի տետրակին մէջ:

զ- Ընտրեցէք կառաւարքին մէջ մէջտեղի վակոնները եւ անոնց մէջ ալ մէջտեղի մասնաբաժինները:

է- Նախապէս փոյթ ունեցէք տեղեկանալ եւ ձեր մօտ արձանագրել կառաւարքը փոխուելիք (աքթարմա) վայրերը եւ փոփոխման ժամանակը:

ը- Նախապէս տեղեկութիւն ունեցէք ձեր ճամբուն վրայ գտնուող մեծ կամուրջներուն ու ներքնուղիներուն վրայ. լաւ միտք պահեցէք անոնց որ կայարաններուն մէջտեղ գտնուելը եւ այդ անցքի ժամանակները ջանացէք արթուն եւ աջալուրջ մնալ:

թ- Ճամբորդութիւն մը զերծ չէ՝ երբեք պատահարներէ եւ փորձանքներէ, գիտցէք նմանօրինակ պարադաններուն պահել ձեր պաշարիւնութիւնը:

ժ- Պաշարիւնութիւնը պահելը, վայրկեանը կարենալ կշռել ու ըստ այնմ շարժիլը՝ ապահովապէս ձեզ պիտի փրկէ փորձանքէն: Բայց մի՛ մոռնաք, ի սկաուտի մը աւագ պարտականութիւնն է նոյնպէս պաշարիւնութիւնով եւ անմիջապէս օգնութեան հասնիլ արկածեալներուն:

Յ. Դ. Ա.

Մօտ օրէն

Հ. Մ. Ը. Մ. Ի ՀԱՆԴԵՍ ԵՐԵՎԱՆԻ

Հ. Մ. Ը. Մ. Ի Ռումանիոյ Շրջանային վարչութիւնը, Պուքրէշի Մասնաճիւղին հետ գործակցաբար, կը պատրաստուի մօտ ատենէն տալ Հանդէս Երեկոյթ մը, որ կը խոստանայ ըլլալ չափազանց փայլուն, հաճելի եւ զուարթ:

Մանրամասնութիւնները յայտարարով:

Տպ. Cartea Românească S. A.